

իմահարելով իրը թէ սատանաներին դուրս է արել սենեակից եւ ապա պառկել քննլու:

13. Բ. արարի Բ. տեսարանը: — “Ժայռերուն մէջ ծովափի մը կտորը: (Էջ 39), միգանուշների տեսարանը յարմարում է կղզու այժմեան հարաւային մասում ծովափի այն տեսարանի, որտեղ գտնուում են ճնաւորների խցիկները (այժմ քանդուած): Այդտեղ կան երկու ժայռեր ծովի ափին. ափի աւազուտը նուրբ, մանր աւազից է: Այդ կողմերում այժմս էլ լաւ սունկեր են բուսնում, ինչպէս այդ ասում են Սիմոն եւ Ադամ Վանականները (Էջ 53—55), որոնք այդ հեռու կողմերն էին եկել սունկ հաւաքելու: Ճիշտ է եւ այն նկարագրութիւնը, որ այդ տեղը կղզու ամենահեռաւոր տեղն է եւ հասակաւոր մարդկանց համար այդ ափը իջնելս յիրակի “դժոխքի ճամբայ է” (Էջ 53):

(Շարունակական:)

Pessimist.



## ՄԱՏԵՆԱԽՈՍԱԿԱՆ

ՍԱՐՈՒԻՆԸ ԽՈՐԴՀԱՅԱՐ ԱԼՀԵԼՆ Եւ ԻՐ ԳԱՂՄԱՆԻՔԸ,  
Կ. ՊՈՂԱԲ ԲԱՅՐԱՐԻՔ, ՎԻԽՆՆԱ, ՍԻՄԹ. ՏԱ. 1924,  
ԳԻՒՆԸ՝ 1 ՊՈՂԱԲ:

Խորհրդաւոր — — գիրք մը՝ 343 էջերով:  
Գիրքս վէպ մըն է՝ իրականութեան առնուած: Այս  
վէպին մէջ երկու իրականութեաններ կը զանա-  
զաննեք:

1. Վէպին հերոս՝ Արսէն Սարունի, զար-  
մանալի նմանութեամբ՝ կը հաղնի վիպաղրին ձեռօք՝  
նյոն ժամանակին իրերայաջորդ գէպէքերու օղակներէ  
հիւսուած հիւսկէնն, այնպէս որ մինչեւ որոշ հէտ  
մը — օր. 1908, Յուլիս 11, եթէ իւր անուան նոտրա-  
դիր եւ պարզ մասերու մէջ փոքրիկ փոփոխութիւն  
մը ներմուծուի, կ'ունենանք քաջածանօթ գրա-  
դէտը, հեղինակն ուրիշ 4 երկերու ալ . . .: Այն-  
պէս մէծ է այս նմանութիւնն, որ իւր վարժարանա-  
կան կեանքն (Էջ 21, 23, 25), ապագայ Ալեքսան-  
դրեան (Էջ 27), recto Ալեքսանդր Մանթ . . . եան  
հաստատութեան մէկ ադրբեյիկ պաշտօնավարու-  
թիւնն, թբքահպատակ յետոյ ուսուահպատակ քա-  
ղքը (Էջ 26) եւն իրականութեան ամենայն հաւա-  
նականութիւն կու տան՝ զի՞նքն իրը իւր վէպին հե-  
րոսու նկատելու . . .

2. Երկրորդ իրականութիւնը պիտի ըլլար  
Օր. Բորեսեան . . .

Բայց անցնիք համառօտիւ վէպին նիւթը  
տեսնելու:

Կաւկասաբնակ Արսէն Սարունի կ. Պողիս կու-  
դայ եւ կը ծանօթ անայ Օր. Բորեսեանի հետ:  
Վէպին հերոսուհին դաւանափոխ կ'ըլլայ՝ իւր առաջ  
կրթութեան հետեւութեամբ եւ — իրը թէ բնածին  
վախէ դրդուելով վերջին ժամուն կը հրաժարի  
իստալացւոյ մը հետ ամուսնանալէ: Սարունի լրա-  
գրաց միջոցաւ կը տեղեկանայ տեղի ունեցած նշա-  
նախօսութեան եւ որշուած ամուսնութեան պատ-  
րաստութեան, բայց անգիտակ հերոսուհիոյն հրա-  
ժարումէն, տիրաթախիծ ակամայ կը ստիպուի ժա-  
մանակ մը աւաղել իւր՝ առ դուրս հասեալ, բայց  
յանկարծ կորուսեալ երջանկութիւնը: Ըստ պա-  
տահան կը սիթափի իւր անդիտութենէն եւ կ'իմա-  
նայ թէ Օր. Բորեսեան ազատ է: Ուրեմն վերստին  
կը սկսի իւր հետապնդումները, մինչեւ որ Օր. Բորե-  
սեան երկրորդ անգամ ըլլալով՝ ամէն յուսատու  
հրապարներով ու նազանքներով՝ վէպին հերոսը  
կաշկանդելէն ետքը՝ պատճառ կ'ըլլայ անուղղակի  
կերպով Սարունին տեղեկացնելու, թէ անհնարին  
իւր ամուսնութիւնը . . . թէ ինչո՞ւ . . .

Ահա այս պարագան է որ կու տայ վէպին իւր  
հետաքրքրութիւնը:

Վէղկան մը ձեռքը խնդրելն ու մերժուիլը շատ  
սովորական երեւոյթ մը լրալուն պիտի չունենար  
այն ազդեցութիւնը, զոր հեղինակը դիտցած է տալ  
իւր վէպին նորահնար խորհրդաւորութիւն մը,  
միտիկութիւնը մը նկատելով Բորեսեանի չկամէու-  
թիւնը: — —

Ներէ թող մեզի յարդելի վիպագիրն եթէ  
այս շկամեութեան չկարենանք իրական պատճառ  
աղջկան խորհրդաւորութիւնն նկատել:

1. Վէպը ծայրէ ծայր հետաքրքրութեամբ՝  
կարգալէն ետքը, աւելի հաւանական կը զտնենք՝  
բարեկամ բժշկին պնդումը (Էջ 334) թէ “ախտա-  
բանական հերեւոյթ մըն է Օր. Բորեսեանի չկա-  
մէութիւնը, կամ աւելի ճիշտ՝ “հիստէրիկ անորո-  
շութիւն”, մը, եւոչ կրօնական ըմբռնմամբ՝ ձմարիտ  
խորհրդաւորութիւնը մը: Կրնայինք՝ եթէ օգտակար  
դատեինք, աւելի մանրամասնաբար մեկնաբանել  
այս կէտը, եթէ Ո. Ցովհաննէս Խաչեանի (Ծ  
Ծրբանական խորհրդաւորութեան մէջ:

Ի զուր է այս դէպէքիս մէջ profaner ընել  
“Մանուկ Ցիսուսի Թէրէզը (Էջ 341), Ա. Ռոզան,  
Մարդարիտանն եւն յիշելով:

Հեղինակին ըլլբռնել ուղած խորհրդաւորու-  
թիւնն հն ծագում կ'առնու, ուր ներանցնցեալ  
կեանք մը չի գտներ գոհացում երկրասուներու մէջ  
եւ կը գառնայ հոգևով ու սիրով առ երիսւուրու . . .  
“Գեղեցիկի զգեստներու, զարդերու, պերճանք-  
ներու, եւն սիրով տողորուած արարած մը չի կրնար  
“Մանուկ Ցիսուսի Թէրէզին, հետ համեմատուիլ . . .:

2. Օր. Բորեսեանի ամուսնութեան մերժումը  
պէտք չէր այսպէսներիայացուիլ, իրը թէ պանուլին,  
մայրապեսներու ձեռաց տակ կը թուութիւն առած  
ըլլալուն պատճառաւ կը խորշէր ան ամուսնութեանէ:  
Կը ձանչնանք երկարամեայ փորձառութեամբ այս-  
պիսի կրթուածներ, որոնց ուշն եւ ուրուց կը կեն-  
դրոնայ ամուսնանալու վրայ, կարծես հաստա-  
տելու համար անգամ մըն ալ՝ մարդաճանաչ Պաւ-

զոսին պատգամը. «Խայտան զՔրիստոսիւ, ամուսնանալ կամին»:

Եթէ հակառակը պնդենք՝ պիտի դատապարտենք այնչափ բիւրաւոր կրթիչներու ունեցած անսահման արդիւնքը՝ աղջկանց սրտի, կամքի, մաքի ու բարոյականութեան կրթաւթեան գործին մէջ։ Վ' ըմբռնենք, վասն զի շուր օրինակներով հասաւատուած տեսած ենք, կրթեալ օրիորդաց մեծահարուստ բայց մտքով ոչ այնչափ զարգացած այրերու հետ ամուսնանալու տհաճութիւնը կամ չկամութիւնը։

Վ' ըմբռնենք, վասն զի նոյնպէս շոր օրինակներով կ' ապացուցանենք, որ քիչ շատ կրթուած աղջայիններ՝ օտարներու հետ ամուսնանալու աւելի միտող հանդիսացած են, եւ հակառակ անշահասէր խրատուներու խրատին իրենց ըրած ընտրութեան հետեւանօք՝ քամած են յետոյ գժկամակութեան բաժակը։ Բայց, բնականապէս, մեր վէպին հերոսուհոյն չեն կրնար յարմարիլ այս երկու դէպքերն ալ, վասն զի երկրորդ դէպքին՝ օրիորդը կրնար օտարի մը կնութեան երթալ, եւ չուզեց։ Իսկ առաջին դէպքին մէջ՝ շորտացած եւ իւր քննութեամբն իսկ ամէն կողմանէ վստահելի այր մըն եր որ իւր ձեռքը կը խնդրէր։

Խորհրդաւորութեան տեղ ուրեմն մենք այս դէպքիս մէջ հիստերիզմ մը տեսնել կը կարծենք, որուն շատ պիտի պատշաճէին Ատրինէին խօսքերը. «մանուկ է թէ փախուկ է», (էջ 334) . . .

Ընթերցողն ի հարկէ կրցաւ գուշակել, թէ ինչ կարգի խորհրդաւութեանց առիթ կու տայ՝ Պր. Սարուխանին այս վէպը, զոր լափելով պիտի կարդան շատերը։ Շատ քիչէր պիտի դիտնան զնակարգան հեղինակին ուղիղ դիտողութիւններու եւ ի կրօնական ունեցած հմտութիւնը։ Բայց պիտի դտնուին ալ ոմանք՝ որոնց քով առի չգոյէ կարեւոր հմտութեան, կամ բնատուր երգիծանքի պիտի ապաստանին, կամ կաթողիկէն, եւն . . . շշունչներու պիտի դիմն . . . :

Իսկ լեզուն՝ դրուատիքի պէտք չունի վիպագիրս։

Հետաքրքրական կերպով գրելն արուեստ մըն է, որուն տիրած է Պր. Սարուխան։ Եւ այս արուեստն ունի իւր քով շատ մը առաւելութիւններ ալ, Երբեմն՝ ասկէ 20—25 տարիներ յառաջ արեւմտեան հայ եւ արեւելեան հայ լեզուներն, իրարու մօտեցնելու մեծամեծ զանքեր կային՝ գոնէ տեսականորէն։ Մնացին այն խնդիրներն անլցյա, եկաւ աշխարհախումբ պատերազմը եւ այս երկու ուղղութիւններն ալ քշեց տարաւ . . . Հեռացան իրարմէ երկու հայերէններն այնպէս, որ այսօր յուսահատական գործ է՝ արեւելեան հայերէնն իւր բնական ահմաններուն մէջ զետեղուած տեսնելը։

Պր. Սարուխանի ոճը պիտի կարդայ արեւմտեան հայը, նոյնը պիտի կարդայ՝ էմինեանի, Ռ. Պատկանանի, Իւաֆֆիի, յառաջուան Լէօյի հայերէնը կարդացողն ու հասկցողը։ Իսկ կայ դասակարգ մըն ալ՝ հայերէն խօսող ու հայերէն գրող, զորոնք սովորեցանք «հայ չինարանք» մականուաններու, պիտի չկարենան հասկնալ այս հայերէնն ու այս ուղղագրութիւնն, ինչպէս՝ խստովանինք, մենք

չենք կրնար թողլ թէ «հասկնալ նոյն իսկ կարդալու, այն հայերէնն որ պիտի ըլլար մեր կթոս ու յողողող պետութեան՝ գոնէ անյօդդողող ու հաստառուն լեզուն»։

Առիթը պիտի չգործ ածենք՝ ընդդէմ գրելու ուղղագրութեան մը, որ ոչ պատմութիւն ունի, ոչ գոյութեան իրաւունք, եւ ոչ ալ — յուսանք — տեւական հաստատութիւն։ Սկիզբ առաջ յիմարական փորձեր ընող անհատներէ (եւ զարմանալի է հիմայ այն անհատներն են, զորոնք ի ժամանակին զգուշացուցինք, որ տարօրինակ ուղղագրութեան դէմ կը բողըքեն! եւ — բնական է — «յաջորդք նախորդները գերազանցելու յաւակնութեամբ» այնչափ տքնեցան, որ վերջապէս եկան հասան այն անդունդին, որ կը կլէ իրենց գրածն ու տպածը, եւ օր մը — շատ հեռու չ' երեւար — պիտի կլէ իրենց գրիչն ալ, իրենց լեզուական տարօրինակ ուղղանքներն ու յանդուզն եւ ժպիրհ ձեռներէցութիւնն . . . Լեզու մը կանոնաւորել՝ առանց անոր իրական փափոխութեան կարուութեան եւ աղատութեան մէջ խտիր գնելու կարողութիւնն ու պատրաստութիւնն ունենաւու, ի հարկէ պիտի նետէր լեզուն այն ժողովուհին եւ խառնակութեան, որուն հացուցին գեղցիկ հայ լեզուն անոնք, որոնք առանց լեզուաբանական երեւոյթներու, առանց համեմատական լեզուակիտութեան եւ առանց գոնէ քանի մը լեզուներու կեանքին եւ արդի կենսական հանդամանքներուն տեղեակ ըլլալու, ձեռնամուխ եղան լեզուայարդար հանդիսանալու եւ եղան . . . լեզուախանդար։

Ըրինք՝ այսպէս ըսելու համար՝ փակագծի մէջ այս խորհրդաւութիւններն, յիշեցնելու համար որ այսօր գժեախտաբար արեւմտեան ու արեւելեան հայերէններն լայնածաւալ անջրպետով հեռացած են իրարմէ։

Բացառութիւն կը կազմէ մեր հեղինակը։

Պր. Սարուխանի լեզուական մեծ առանցքութիւնն է, որ իբր 5—6 լեզուներու քաջահմատ՝ կրնայ իւր հայ գրիչն այնպէս ճապուկ ու թէքուկ գարձնել, որ համելիօրէն կ'ընթեռնու. Պոլսահայն ալ, Ռուսահայն ալ։

Կը շնորհաւորենք, կը խնդակցինք։

Էկեր ունի այս վէպն որ լեզուի կողմանէ Պագես չօհիս կրնան կազմել օր. համար էջ 234—235։ Աչ միայն իրական կեանքէ առնուած էջեր, այլ եւ սահուն ոճով գրուած՝ բնիկ հայեցի ոճ մը. արդի հայերէնի մէկ ցանցառ երեւոյթը։

Պիտի չգտնէք այս գրքին մէջ տարօրինակ պարբերութիւններ (Քրազներ) նոյնութեամբ փոխադրուած ուսւերէնէ, գաղղիերէնէ, գերմաներէնէ եւ անգլիերէնէ, որ կը վիտան մեր արդի թարգամանածոյ եւ ինքնուրոյն գրութեանց մէջ։

Սակայն հարեւանցի պիտի յիշենք քանի մը բառեր, որոնք կրնան գայթակեցնել մտքերը. օրինակ «ծնկաշոք երկրաբանէ» էր իրենց աղջային սուրբի տապանի առջեն (էջ 168): Կատրագիր բառն հարկ է իւր նիւթական նշանակութեամբ առնուլ, եւ ոչ adoration իմաստով, որ ճիշտ պիտի չըլլար. «Հոռոմական կաթողիկէ (կաթոլիկ) ընդհանրական Ս. Եկեղեցի» (էջ 220) բայց կանոնիկն արդէն ընդ-

Հանրականն է, այս ձեւով կը կնութիւնն աւելորդ կը թուի: —

Մեր ուշադրութիւնը գրաւեցին քանի մը  
ուղղագրութիւններ, որոնք անհաստատ ու ան-  
կայուն են: Քանի մը օրինակներ:

1. Աւելի բարեհի քող (էջ 166), կը կարդանք, բաղխում (էջ 7), բաղխում (էջ 8), բաղխման (էջ 79) բաղխել (էջ 119): Խստիւ կը զանագանուին իրարժե չ-ունի:  $\sqrt{բղխելու}$ , եւ բարեհի բաղխում:

2. ԵՐԵՒՔ կը գրէ միշտ, բայց այս սեւալ ձեւ  
է, (չմշտ, ուր-եւ, ուստ-եւ, ում-եւ) ուրեմն եւ  
երբ-եւ, որ ուղիղ ձեւն է, գործածուած, էջ 118,  
132, 142, 146 եւն:

3. Ուղեղ՝ սթափսաեց (էջ 220), խաղաղուե-  
լուց (220) փակուեր, շարունակուեր (221), քա-  
շուել, յուղուած, դասաւարուել, մեղմուելու (325)  
ձեւերու քով կը գտնենք՝ սխալդում (221), կա-  
տարիւմ (226), թում (259), իրում (325),  
նոյն էջի մէկ տող յառաջ քաղկում: Այս Յ ձեւերն  
ալ չեն կրնար մէկտ ըլլալ, մէկն ընտրելու է, եւ  
այս մէկն պէտք է ըլլալ՝ սթափսաեց: Երկու աւերէ  
խորշելու համար՝ նախընտրելու է թում ձեւը,  
վասն զի հայերէնի մէջ չ հնարուած է ո ի երկար  
ամանակը պահելու համար եւ ուր ու չկարդալու  
համար:

4. Մեկն (319), պիտի ըլլայ բնականաւէն՝

5. Ρεομφορ (λέγ 9, 11<sup>2</sup>), ήσηκ ουγιαλέκου λέγ 9.  
 Ρεομφορ: Πελοποννήσου ή Ρεομφορ (Ιν. Βόσπορος),  
 παγγελοπονθίνη λέρη γωρτά, τη. Βοσφορε  
 διετέκεν Ρεομφορ λαστικεύεται λέρη.  
 6. Θηρακίας.

Յ. Թըքական + ալղներու (էջ 11) փոխարէն  
չիշտ հայերէն բառն ունինք “Ապարանք” Այտ-  
նեան “ապարանք”, բառին մէջ տեսնել կ’ուզէ Ապ-  
(Պուր) + արանք (բնակութիւն (?)) որ ըստ իմաստին  
շատ կրնայ յարմարի եալը:

7. Կը կարդանք էջ 151, 160 շատ ուղիղ ձեւ  
ըլ սկզբոնանաւ՝ բախն, զո՞ր բոլոր արեւմտեայ  
Հայերն տարիներէ ի վեր յամառօրէն կը շարունա-  
կեն այսայ գրել, կարծերվ թէ Աւետարանի  
յայնկայ ձորոյն կեցրանի ի (Յովհ. ՓԲ. 1) յա-  
խութը:

26<sup>o</sup> կրնար մեր գրադետը ու վարժապետք  
զանազանել Cedro եւ Centre բառերը: Կենդրոն  
(որ կրնայ նի պատճառաւ կենդրոն ալ գրուիլ) բա-  
ռին մէջն արմատական գիր է, եւ ոչ թարմատար:  
Մենք կը խորհրդած ենք: Եթէ միակ այս կենդրոն  
կենդրոնական բառը սիսալ գործածելու կը յամա-  
սին մեր գրադետը ու վարժապետք, Բնչպէս յօյս  
ունենանք թէ տիպար հայերէն մը իբր օրինակ պիտի  
կարենայ երբեք ծառայել՝ անսայթաք եւ միօրի-  
նակ հայերէն մը գործածե-

8. Կամիշը (Եջ 47) բառին փոխարէն ունիք  
հայերէն սովոր եւ սովելուշար: — Պատշաճեայ չի  
նշանակեր հաղողացիք-ո, այլ չնշին, դոյզն: — “Խա-  
զում եին . . . ումանք թշմախաղը . . . շրջապատռած  
հանգիստանելի սոուար խմբերով” (Եջ 273) խող-  
դեր է հայ ճիշա բառը, որոն եւ բոպացիք չ'ու-  
կiebitz կըսեն, իսկ խառնութել է kiebitzen: —

Հոս կը վերջանայ Պր. Սարուխանի վէպը : Ալ  
շնորհաւորենք Պր. Սարուխանն, որ իւր վէպին մէջ  
մտովին կը շնչեցնէ զմեղ՝ մեղի ծանօթ վայրերուն  
մէջ “Խորհրդաւոր աղջկան եւ իւր գաղտնեաց ո  
ստորագրութեամբը : Յաջորդ գիտական ու վիպա-  
կան երկասիրութեանց մէջ ստէպ կարդալ պիտի  
փափաքէինք՝ հեղինակին ախորժելի, վարժ ու  
հմտական գրիչը :

## Հ. ԴԱԲՐ. Ժ. Վ. ՄԻԿԱՅԼԻՍԵԱՆ

CAROLUS CLEMEN: *Fontes historiae religionis aegyptiacae*, collegit Theodorus Hopfner. Bonnae, in aedibus A. Marci et E. Weberi 1924. *t. 2 p. 477-708.*

Թերթիս 1921 Յունուար թւյն մէջ Հ. Վարդանեան մատենախօսելով՝ “Պարսկի կրօնի աղբիւրները” հատորը՝ ծանուցեր է արդէն Carolus Clemensի պահապետ մատենաշարը Հանդիսի ընթերցողներուն։ Կերպայ հատորն ի լոյս կ'ընծայէ Theodorus Hopfner, նիւթ ունենալով եգիպտական կրօնին հայող յունական ու լատինական աղբիւրները, որոնք երեք հարիւր աարուան միջոցին (262—562) մօտ հարիւրի կը հասնին։

Հաւաքածոյին շաբթը կը բանայ՝ Խւսեթիոս  
Կեսարացի (շուրջ 262—340) ու կը փակէ Պրոկո-  
պիոս Կեսարացին († 562). Հրատարակիչը խնամ-  
քով նշանակեր է իւրաքանչիւր մատենագրի ա-  
նուան կից՝ անոր ծանօթ թուականը, գրութիւնը  
որմէ հատուածներ քաղեր է, եւ այն Հրատարա-  
կութիւնները, որոնցմէ օգտուեր է՝ կազմելու հա-  
մար եգիպտական ազգին իմաստափրական, բա-  
րյական, ծիսական, դիցաբանական, նաեւ պատ-  
մական ու ժամանակադրական տեղիքներու առաջի-  
կայ հաւաքածոն — Դ. մասր մատենաշարին:

Սեր հասարակութիւնը մօտէն շահագրդող  
միակ աղբեւրն է՝ Եւսեբիոս Կեսարացւոյն ժամա-  
նակագրութեան հայ թարգմանութիւնը, լոյս տե-  
սած երկու հատորով ի Բերլին (1875/76), լատի-  
նական հրատարակութեամբ Schoeneհ:

Հաստ օդապատճետ գործ է Clemensի այս ձեռա-  
նարկը, որ շատ շատերուն անմատչելի բազմաթիւ  
դրութիւններէ կրօններու ուսումնասիրութեան  
անհրաժեշտ տեղիկքները քաղլելով՝ բանասէրներու  
թանկագին ծառայութիւն կը մատուցանէ:

Հ. Ս. ԵՂԱՎԵՐԻԱՆ

